


# ԱՐԱՐԱՏ

ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԽՉՆԵՐ

ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏԻ ՄԸ

ՑՈՐԵԼԵԱՆՆ



## ՑՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼԵԱՆ

Դերասանական փառքի առաջնութիւնը ներկայապէս՝ անվիճելիօրէն՝ կը պատկանի Յովկանէս Արեհանի ։ Աղամեանի ու Պետրոսեանի մահուանէն յիտոյ՝ հայ ազգը իր մէջ կը տեսնէ իր թաւերական ոյժի մեծագոյն ներկայացուցիչը։ Բայց մինչդեռ ամէն անձնաւորութիւն իրբեւ միակ անհատ մը կը պատկերուի հա-



սարակութեան մտցին մէջ՝ միակ անձ մը կայ — դերասանը — որ յօգնակի է, խումբ մը, բազմութիւն մը՝ նոյն իսկ իր միայնութեան մէջ. ժողովորդը Յովհաննէս Արքելեանը տեսած է մերթ իրեւ Շառկման, մերթ իրեւ Գերտինանտ, (Ղթէլլօ, Վասակ. իր Երեւակայութիւնը այնքան բուռն կերպով տողորուած է այս ամենուն յառականի երով՝ պիտի զժուարի այդ բազմութեան մէջ գտնել իրական մարդը, իրական Արքելեանը, որ հակառակ թատրոնին վրայ ոճիրներ գործելուն և մեռած ըլլալուն, անձնուէր զոհողութեան տիպար մ'է, իր բոլոր առողջութեան և ոյժին մէջ՝ այն պահուն, ուր արդէն իր քանոնեւին զամանաց գրական գործունէն յոթելեանը կը տօնուի:

Ետաեր թերեւս զարմանալի զտած են զինքը թատերաբեմին վրայ, բայց քիչեր թերեւս իրական թատրոնին մէջ, — աշխարհի, կեանքի:

Ծնած է Շամախի մէջ (1865ի հոկտեմբեր 23ին). իր հայրը կը կոչուէր Յարութիւն, տորոնի վաճառական, մայրը Մարիամ, Յովհաննէս Արքելեան, որ թատրութիւններ պիտի ձեւացնէր և Ամերսանդը Արքելեան՝ որ անոնց հեղինակ պիտի ըլլար, արինով և ժառանգութեամբ արուեստագիտներ էին. իրենց պապը նշանաւոր աշուղ մ'էր Շամախու Մուսթաֆա խանի պալատին մէջ և կը կոչուէր Էրկան — Բալի. իսկ մօր կողմանէ ազգական են Լ. Էօյի և Շիրվանզատէի: Յովհաննէս և Ալեքսանդր, զեղարուեստի մէջ ալ եղայր, յարութիւն պիտի տային մեռեալներու, մին իր անձին մէջ՝ միւսն իր գրութեանց:

Յովհաննէս իր նախնական դաստիարակութիւնն ստացաւ իր ծննդավայրին մէջ Հաշեալ վարժապետէն, ուսուցիչներու ամենէն նահապետականը, որ սովորութիւն ունէր, ինչպէս իր դարու բոլոր արուեստակիցները, մեքենական միջոցներով, ծեծի գործիքներով — առացինի ընել աշակերտները. 1872ի երկրաշարժը բարերար մ'եղաւ Արքելեանի. իր ընտանիքը փոխաղուեցաւ Բագու ուր նա յա-

ճախեց նախ ծխական, յետոյ՝ 1876 ին՝ արքունի վարժարանը:

Այս տեղ արդէն՝ դպրոցական ներկայացումներու մէջ Յ. Արքելեան ցոյց կուտայ արտասովոր սէր զէպի ի գերասանութիւն. բայց իր այս կոչումը ամենէն աւելի տիրական կը զառնայ իր հոգւոյն մէջ՝ երր Սաֆրացեանի խումբը Բագու կու զայ. մի քանի ներկայացումներէ յետոյ կը մեկնի այնպիսի լաւ տպաւորութեան մէջ թողլով հասարակութիւնը՝ որ թատրոնը այլւես անհրաժեշտ կարիք մ'էր իրեն համար: Յ. Արքելեան՝ զեր Գ դասարանի աշակերտ՝ իսկոյն իր դասընկերներէն խումբ մը կը կազմէ և Մարդասիրական ընկերութեան զահլին մէջ կը ներկայացնէ ժիատ, Փայտէ բուր, Երեք քաշի, և իր եղրօր շարադրածներէն՝ կանցիկարի դուս, Հարսանիք, Պանդոկապիտ:

Ալ. Քալանթարի «Մասեաց ոգին» ներկայացուցած պահուն, Արքելեան հիացմունքի բառուեր կը լսէ՝ ի միջի այլ բարձրաստիճան անձերու՝ Մամրէ վարդապետէն, որ կը իրախուսէր զինք «Ունաղուիստ Կոյս» ողբերգութիւնն ընծայելով, ու միանգամայն զինքը կը վհատեցնէր — ինչպէս կը պատմէ ինընին Պ. Արքելեան — ուսանաւորներ արտասանելով, այնքան աննման և անմրցելի էր վերսիշեալ վարդապետի առաջանութիւնը:

Յովհաննէս Արքելեան՝ գժտուելով Շմիտի հետ — գերմաններէնի վարժապետ — և զոհ երթալով վերջնոյս՝ որ ցաղացական նշանակութիւն ընծայած էր ինդուոյն, կը ստիպուի հեռանալ արքունի վարժարանէն. արդէն թոյլ չէր տար աղքատութիւնը իր սիրած ուսանաց հետեւիլ. իսկոյն կը զիմէ Բագուի Թաղիկեւան թատրոնը, Ա. Գոնչարովի դերասաննին՝ ինդուլով զինքը իր խումբին մէջ առնուլ. փափազը կը կատարուի. Արքելեան Գոնչարովի թատրոնին մէջ կը կատարէ՝ գերասանութենէ զատքազմաթիւ փոքրիկ պաշտօններ, տնտեսական կամ բեմական:

Իր խորհրդով՝ Արքամեան կը հրաւիրուի նոյն թատրոնին մէջ ներկայացում տաւ. A.R.A.R.®

լու. թիշ յետոյ նոյն քաղաք կ'այցելէ ծումէն՝ կը վերադառնայ թագու, կը կազմէ երկրորդ հայկական խումբ մը, որ կը ցրուի իր երկրորդ ներկայացումէն յիտոյ։ Բաւական նկարչական է տեսնել հիմա մեր համբաւաւոր դերասանը՝ նաւթահանանքերու մէջ։ յուսահատած թատերական գործերէ՝ նա ինզինք նուիրած է արդէն գործնական կեանցի և Բալախանիի մէջ կառավարիչ նշանակուած է՝ Լազարեվի նաւթահանքին։ Նա ամէն օր կանոնաւորապէս իր «Մշակ»ը կը կարդայ. և ահա թուի մը մէջ հետազայ տեղեկութիւնը. թատերական Ակումբը վերակազմուած է, գերասան Գետրոսեանը անոր ծախցով հայկական խումբ կը պահէ: Խակոյն Արեկեանի մինչեւ ցարդ. փափազն ունէր նա՝ Աղամեանը տեսնելէն յետոյ՝ հայ գերասան ըլլալու, իւ ահա թագուի մէջ Արկումբ մը կազմուած է, Աղամեանը հոն հրաւիրած։ Արեկեանը գերասանապես Փըրիտոնեանին կը զիմէ, կ'ընդունուի խմբին մէջ, հասարակութեան ծափահարութեանց կ'արժանանայ, այնքան կը զինքնայ իր արուեստի սիրովն և իր տաղանդի յաջողութեամբ՝ որ զիշերները յանկարծ կ'արթնայ, կը սկսի ահազին ճայնով իր զիշերը արտասանել. իր եղրայրը՝ տեսնելով որ անհնարին է իրեն իւաղաղ գիշեր մ'ունենալ՝ եղրօրը խորուրդ կու տայ հեռանալ և Աղամեանի տունը բնակիլ։ Հոն կը մնայ Արեկեան մինչեւ 1887, որ հայ գերասաններու ցրուելու թուականն եղաւ։

Բագուի մէջ Անտէկ Բուրլակը երեկոյթներ կը սարցէր. Արեկեան ներկայացաւ իրեն. Բուրլակ նշանաւոր կատակերգակ էր, ինչպէս կազելսկին՝ ողբերգակ. այս երկուի գումարն եղաւ Արեկեան։ 1887ին նա Ակուլովսկիի խումբին մէջ կ'անցնի։ Բայց Արեկեան՝ համբաւի տիրացած՝ այլ եւս գոն չէ երկրորդական զիրքերով. կ'ուզէ իր առանձին խումբն ունենալ՝ և հայկական խումբ. 1888 ին կը կազմէ զայն, զրամական մեծ անյաջողութեան հանդիպելով՝ կը ստիպուի հրաժարիլ ձեռնարկէն և 1889ին մեկնիլ Մոսկուա։ Չորս ամիս յետոյ յաղթուած անվանելի մտա-

ծումէն՝ կը վերադառնայ թագու, կը կազմէ երկրորդ հայկական խումբ մը, որ կը ցրուի իր երկրորդ ներկայացումէն յիտոյ։

Բաւական նկարչական է տեսնել հիմա մեր համբաւաւոր դերասանը՝ նաւթահանանքերու մէջ։ յուսահատած թատերական գործերէ՝ նա ինզինք նուիրած է արդէն գործնական կեանցի և Բալախանիի մէջ կառավարիչ նշանակուած է՝ Լազարեվի նաւթահանքին։ Նա ամէն օր կանոնաւորապէս իր «Մշակ»ը կը կարդայ. և ահա թուի մը մէջ հետազայ տեղեկութիւնը. թատերական Ակումբը վերակազմուած է, գերասան Գետրոսեանը անոր ծախցով հայկական խումբ կը պահէ: Խակոյն Արեկեանի սրտին մէջ հին ախտը կը վերանորոգուի. մարած բոցը կ'արձարծի. փորձութիւնը անդիմադրելի է. Արեկեան կը յիշէ իր բոլոր բարեկամ – զիցազները, ծափահարող հասարակութիւնը, գեղարուեստական յաղթանակներու ներքին գոհունակութիւնը։ Նա արդէն թռած է թիֆլոց։

Այսպէս 1891ին Յ. Արեկեան կը վերադառնար իր արուեստին և անոր կը յարէր վերջնականապէս. նոյն թուին կամունանար Ս. Արդութեան իշխանուհոյ գրապետ՝ Օր. Ավսաննա Աղապակեանի հետ, որ Մարիանա անսունով գուստը մը պիտի ընծայէր իրեն։ 1891 ին 1893 իր յաջողութեանց կեղրոնասեղին եղաւ թիֆլու՝ ուր Գրիգոր Ալծորոնին նախատեց զինքը և յետոյ փառարանեց։

1893ին Արեկեան արդէն խումբ մ'ունի իր հովանաւորութեան տակ և թատերական շրջագայութիւններ կ'ընէ թագու, Աստրախան, Ղզլար և այլ քաղաքները։ Տարուան մ'ընդհատումէն յետոյ կը վերակազմէ զայն՝ այս անգամ երթալու համար նաեւ Մոսկուա, ուր խաղալու հրաման չկրցաւ ստանալ, և Պետերբուրգ՝ ուր երկու ներկայացում տուաւ։

1897ին, թագու գտնուած ժամանակ՝ կը փորձէ թագուցիներուն կազմել տալ հայկական խումբեր՝ թէ՛ թագուի և թէ՛ երկրորդական քաղաքներուն մէջ, թայց

որովհետեւ բնիկները միայն իրենց համար խումբ կազմելու յանձնառու կ'ըլլային, ինըն իր խումբով կը մենքնի գեղարուեստական առաջելութեան:

Հայոց Դրամատիկական ընկերութիւնը կազմուած էր. Հինգ տարի Արելեանը ունեցաւ նա իրեւ հոգարարձու (ոչժիսսօն) իր խումբերուն, որոնց նես նա կ'այցելէր միշտ հայկական քաղաքներն և զիւղերը: 1907ին վարիչ ընտրուեցաւ նաեւ Բագուի կուլտուրական միութեան խումբերուն:

Արելեան ներկայապէս դերասանական մեծ համբաւ կը վայելէ: Բայց դերասանի մեծ համբաւ ունենալը՝ կը նշանակէ ժողովրդական դաստիարակի, զեղարուեստի ծաւալողի փառքով պսակուած ըլլալ: Արելեան մ'ընելու, անձնական քնորումի մը համար չէ որ ան գործած է, ահազին զոհողութիւններով ջանացած է նա խումբեր պահպանել և զեղեցկի սէրը տարածել նաեւ մութ կերպոններու մէջ. ոչինչ աւելի հեշտայի կերպով կը կրթէ ժողովուրդը, ինչպէս զնիւ՝ ամբողջապէս պատրաստուած՝ բեմին վրայ՝ լաւագոյն աշխարհի մ'օրինակը կամ նոյն իսկ իրականին հարազատ օրինակը, որովհետեւ մարդիկ զարմանալի յատկութիւնն ունին օրինակին մէջ աւելի՝ անզարդառնալու շատ մը առաջինութիւններ և թերութիւններ՝ որոնց անտեսանելի կ'անցնին իրենցմէ՛ բնագրին մէջ:

Կ'արծէ հոս յիշատակել միջադէպ մը՝ որ ցոյց պիտի տայ թէ ո՞րքան զօրեն տըպատրութիւն կ'ընեն Արելեանի ներկայացուածերը:

Բեմի վրայ հանուած է «Մեծն Վարդան»: Պ. Արելեան Վասակի դերը կը խաղայ. ներկայ են բազմաթիւ ուռու զօրավարներ, խուռն բազմութիւն, ֆաշնակցութեան զինուորներ. Արելեան ուժեղ կերպով կը ներկայացնէ հայրենեաց մատնիչ դերը. ո՞չ ոք կը յիշէ այլ եւս թէ Արելեանն է ան, այլ Վասակը, նենազարդ Վասակը, ե. զարու աղէտներուն իրական պատճառը: Այս պատրաները ա'յնքան կա-

տարեալ է, և հասարակութեան բարկութիւնը այնքան զգուուած իր դէմ, որ դաշնակցութեան զինուոր մը, 24 տարուան երիտասարդ մը՝ Տարօնցի մը, այլ եւս անկարող իր զայրոյթը զսպելու, վեր կը քաշէ իր աթոռը և զօրավարներու զըլիուու վրայէն՝ զայն ուժգնակի կը նետէ Արելեանի վրայ, «Դու էլ, հէ՛, դու էլ» մոնչելով: Վասակը կը ծոփ և խոյս կուտայ հարուածէն: Բայց ուռու զօրավարները՝ զաւադրութիւն մը կասկածելով՝ արդէն դուրս կը խուժեն թատրոնէն և ուտիկաններ ներս կը մտնեն՝ հայ երիտասարզը ձերրակալելու: Արելեան կը միջամբուէ կը հասկցնէ անոնց՝ թէ հայրենափրութեան զերագրգիռ վիճակի մը արտայայտութիւնն է անոր գործը ոչ թէ անձնական ինողիր մը: յիրաւի եթէ զործին մէջ կար յանցաւոր մը՝ ինընին Արելեանն էր, որ բոլորովին մոոցնել տուած էր ինքզինց՝ իր արուեստի մոգութեամբ:

Պ. Արելեան սահմանափակուած չէ իր հայրենեաց մէջ, այլ ճանապարհորդութիւններով՝ տեղելու, ժողովուրդներու և դերասաններու ուսումնասիրութեամբ՝ ինքզինք հետզհետէ կատարելազործած է: 1907ին ըշջան մը կատարելով միրանսայի, Զուլիցերիոյ և խաւլիոյ մէջ, այցելեց նաև Ս. Ղազարու կղզեկին. Պ. Արելեան՝ ամբողջ կեաներ հայ ժողովուրդին մէջ անցուցած՝ չափազանց զգայում սիրտ մ'ունի՝ օտարութեան մէջ՝ իր երկրի, իր ընտանիքի յիշատակներուն: ամիսներէ ի վեր չէ լսած հայերէն բառ մը, և ահա վանցի մը մէջ՝ յանկարծ զինց իր հայրենիք վերագրածած կը գտնէ: Վենետիկի կղզեկին մէջ անմոռանալի պիտի ըլլայ այն արտաքը կարգի զուարթ և ընկերական բնաւորութիւնը, լրախօս ճարտասանութիւնը՝ որով Պ. Արելեան վրէմքը կ'առնուր - իր բացատրութեամբ - այն երկարժամանակայ լուսութեան՝ որոնց դատապարտած էր զինց օտարութիւնը: Անուն մը, հեռուէն լուսած, որքան շողջողուուն ալ երեւէ՛ անձին միայն մէկ մասը կը յայտնէ: պէտք է զայն տեսնել, մտէն ճանչ A.R.A.R. @

նաւ, գաղափարը ամբողջացնելու համար. Յովհաննէս Աքելեանին մէջ՝ մարդը երբէք դերասանին փառքը չաղոտացներ:

Մանօթացնելով Թիւրահայերուն՝ իր դէմքն և իր կեանքը (ընդարձակ կենսագրոթիւնը տեսնել Երկրի ծայնի մէջ, թիւ 25-27) կը մաղթենց հայ գործիշխն՝ հաւճոյներուն գերազոյնը. — իր գաղափարականին իրագործումը Արդարութեան պարտիք մ'չ հայ ժողովրդեան համար՝ արդիւնաւոր անցեալը վարձատրել, ինչպէս խոստումնալից ապագաները խրախուսել: Թող հայ մամուլը միայն փառքի և երջանկութեան օրեր պատմազրէ՝ թ. Աքելեանի ոսկեղին յորելեանը տօնած ժամանակ:

Ի Մ Բ .



## ՕՐ ՕՐ

(Մի զլուխ «Տարօմի Արծիւը» պօլ մայիս).

I.

Հինաւուրց մի գետ առաջ էր վազում, Ու գիշեր ցերեկ խորոնկ հառաչով՝ Լուս շրջակայիր հանգիստն աղմկում: Եւ որպէս լավական մի հէց սիրահար Խոր գետն երգում էր իր երգը ցաւոտ, Որ վշառա հոգուն յիշում է անվերջ Ցաւագար սրտի մի անուշ կարօտ: Խոկ մութ ձորերի, ժայռերի միջից Այդ գետն հինաւուրց, գարեր շարունակ Հանում էր այդպէս մի անվերջ վայուն, Մի կոծ ու աղմուկ, խորոնկ աղաղակ: Ո՛չ գիշերային շողերը լուսնի, Ո՛չ մեզմ շշունջը կայտա գեփիւոփ Զին ընդհաւում այդ խոր հառաչը Դարերից հետէ աղմկող գետի, Որն ինչպէս մի հէց, մոռացուած էակ Մենակ, զլիսկոր զնում էր առաջ, Որի խեղճ հոգին մենակ էր տանում իրեն վիճակուած տանջանքն ու հառաչ: Միայն երբեմն իր վիշտերն ասելու Հեռաւոր տեղից քամին էր գալիս, Որի ցաւի հետ իր ցաւը խառնած՝ Աւելի տխուր խոր գետն էր լալիս:

Խակ այն խոր գետի բարձունքի վերայ կանգնած էր հպարտ մի բերդ անառիկ, Եւ գիշեր ցերեկ ականջ էր զընում Այն ցաւու հոգու երգերին մեղմիկ: Վեհ էր այն բերդը, ահեղ, անսասան ինչպէս մի վիշտ իրոխա, ամենիկ, Որի բարձունքից հողմն խկ իր թեւով Զէր համարձակում թոշի ու անցնի: Հաստ պարիսպները որպէս պինդ ժայռեր թարձրանում էին նրա չորս կողմում, Եւ որպէս մի մօք զգուող բազուկներ՝ իրանց գրկի մէջ բերդն էին սեղմում: Սակայն այն բերդն էլ լուռ էր ու տիպու Որպէս մի փարոս ջանը չէր վառվում, Եւ իր ոսկեզօծ գոյներով սիրուն Գետի ալլեներ նա չէր հրցեհում: Մութն էր ու խաւար այն ահեղ բերդը, Մութն էր ինչպէս մի ահարկու գիշեր, Որը միշտ զիտէ մարդկանց ականջից կամաց փսփսալ խորոնկ գաղտնիբներ... Որն իր սարսափով զիտէ ներշնչել երազող հոգուն այնքան մութ բաներ, Որի ահաւոր, սեւ խորբիցն անգամ՝ Այս են գալիս այնքան սեւ մտքեր: Խակ համատարած այդ խոր մթի մէջ Եւ երկինքն ամպած և բերդն ահաւոր, Կարծես սեւ հազած լուռ լսում էին թէ ինչ է ասում այն գետն ալեւոր: Եւ լաւ էր լավում խաւարի միջից Խեղճ սպաւորի հէծեծանքն ուժիկին, Խաւարն էլ ունի մի ազի արցունք, Որ միշտ կը խառնէ վշարի մորմոցին...

II.

Լոիկ ամրոցի մի խուլ սենեակում Յանկարծ գառուեցաւ մի ոսկեայ կանթել Եւ լուսաւորեց զարդարանքն անթիւ Այդ մեծ սենեակի փարթամ, փառահեղ: Օրորոցի մօտ նստած միայնակ Մի պառա զայեակ օք օք էր ասում, Եւ իր երգերի թովիչ ձայներով Մի փոքրիկ մանկան անուշ քան բերում: Անուշ էր հնչփում փարթամ սենեակում Քաղցր մրմունջը պառաւ դայեակի, Անուշ էր հնչփում օրօրի երգը՝